

erwarten), umso mehr rücksichtlich der Bedeutung.

Einen armenischen Sprössling der Wurzel von lat. *alere* u. s. w. findet v. Patrubány a. a. O. 2, 314 (anders 1, 191), mir nicht glaublich, in աւէն, աւէն, ավակ. anders Bugge Beitr. z. etym. Erläut. 11, Scheftelowitz BB. 29, էջ 17, 34, 52 (verfehlt)“.

6. Հայ. աէն (ուրց) բարին վերը տուած սունգարանոթիւնս տորբէք Lidénի բացարութեւէն նոյն բարին Arm. Stud. էջ 10, համ. 3, որոն համեմատ աիլ, „Schlauch aus Ziegenfell“ կը նշանակէր եւ գ. * էլոշոն, հրդ. զից, նոդ. Զից բարերէն հետ նոյն էր. Հայ. աէն նուշութիւն հետ հման. լեհ. կօրէլ „Bock“ եւ „Dudelsack“, ուսա. կօրէ „Ziege“ եւ „Dudelsack“ նոր. „polnischer Bock“, նախաճեւց. եւ Հայ. բարերունը Lidénի էջ 12. * ձից համ. Հայ. բարին * ձից էր (հման. ան առենը յուև. ծիչա. աէն Լախառէ; Hes. * ձից-էն էն).

(Հոբուն-իւլի)

ՂԱԽԱԾ ԽԱԴՐՈՒՊԱԽԵՐԻՆ



Թ Ղ Յ Ց Կ Ց Ց Ո Ւ Թ Բ Ի Ն

Ա Շ Տ Ո Ռ Ո Ւ Ց Վ Ո Ր Ի Ն Հ Ա Շ Տ Ո Ռ Ո Ւ Ց Վ Ո Ր Ի Ն
Թ Ա Ն Գ Ո Ր Ո Ւ Ն Ի Ն Ա Ն Ո Ռ Ո Ւ Ն Ի Ն Ի Ն Ե Ր Կ Ո Ւ

Վասնի մը՝ զօրաւոր կամք ու իր անձը շփնտող անձնաւորութիւնն ձեռք ձեռքի տալը՝ երեւան ելաւ. ու իրականացաւ, ազատ հունգարական երկրի մը վլայ — կինանք լսել թէ — արեւելքան բանդագուշնք մը, ցնորք մը... աշխարհքիս վլայ մի միայն կեցող կրապարակական “ Հայկական թանգարանը ”:

Հայոց պատմական նախապատրաստաթեանն եւ կերպարանաւորութեանն ամենէն զիսաւոր, ու ամենէն աւելի նշանակութիւն ունեցող կտերն ու շարժակիթներն անմահական կ'ընէ հետեւելավ համառօտ ժամանակագրութիւնը:

Հունգարական ազգային տահմագրութեան ընկերութիւնը (Magyar Néprajzi Társaság) պիլքնաւորուեցաւ 1889ին, Դր. Անառն էկտիսն, եւրոպական հռչակ ունեցող ազգագրին ճամբար բանալը:

1 Աս ե հման Վելւ - Հայութագքն (Armenienstadt, Armenopolis) Փայլ պաշտօնական եւ աւրութեան առջին ընդունուած անուանակութիւնը:

Աս էր Հունգարիայի մէջ՝ ժողովրդական, գիտական, ընկերական կեանք — եւթանգարաններ հիմնող շարժման ամենէն առաջին սկզբանակար:

Իոլոր Հունգարիայի մէջ տարածուած ոգեւորութիւնը՝ Հայաքաղքին մէջ ալ, այլիներ հանեց. — զրոնք յառաջ բերելու մէջ մեծ արդինք ունի՝ բնիմացութիւն մը, զոր վերցիշեալ գիտական ուսուցչապետը այս քաղաքին մէջ խօսեցաւ 1891ին: Հայոց նիւթն էր, Հայ ժողովրդական աւանդութիւններուն տածումն ու պահպանութիւնը — եւ ժողովրդեան մտաւորական եւ նիւթական առարկաներուն քովէ քով բերուին ու պահպանութիւնը:

Առվիզգեան Գր. վարդապետին եւ Խ. Սոնկողեանի ձեռօք 1887ին՝ Կերպայ Հայաքաղքին մէջ հիմնած “ Կրմէնիա ” ամսաթերթն, արդէն վերցիշեալ ժամանակէն յառաջ առաջ նիւթ կը մատակարարէ՝ ասանկ գործքի մը յաջողութեանը:

Հայութան ատենները՝ Հայ եպիսկոպոսութիւնը ետքէն, Կերպայ Հայաքաղքին ազգային եկեղեցին էր զիսաւոր պահպանուածանարան ազգային աւանդութիւններուն:

Հունգարիայի գիտական հայերէնագիտութեան, ամենէն երեւելի անձնաւորութիւնն եղաւ. Տ. Խաչիկ Լուգաչեան, Հայաքաղքին ազգային եռանդուն ժողովրդապետը՝ Կրմէն հիմնարկուած ազգային սրբանոցն կառումն էր, որ պահէ ու տաճէ Հայ ողին ու լեզուն ազագայ սերունդներուն համար ալ: — Կորուպայն Հայաքաններն այսպէ ըսելու համար — գրեթէ բոլորն ալ, իր աշխարհտներէն էին. եւ իր հետքերուն ետեւէն գային:

Եւ Ելի նոր ժամանակներն, առանձնականներ — օրինակի ազգագա. Օաքարիա կապուշեան եւ Խաչիկ Սոնկողեան — առանց գիտնալու եղան առաջին ժողովրդները: — Ալ-ը անդիէն Գր. Յ. Կովիրգեան ու իր ընկերներն ազգային-եկեղեցական ու աշխարհական գանձերուն առորագութեամբը՝ կանց կանց հասունութեան ընկերութեամբ հայութագրին աւ յարբուն հասցուցին այս ուղղութեամբ եղած շարժումը:

Յուլիս Միքայելան, վերը յիշուած ազգային թեան ներքեւ, 1895ին, “ Կրմէնիային, մէջ հրատարակուած ազգագրու-

թեան վերաբերեալ յօդուածներու գեղեցիկ շաքարով մը յայտնապէս կը լիշեցնէ ու անունը տալով ալ կը կը յարուցանէ հայկական ազգագրական թանգարանի մը գտաղիքայրը:

לְשָׁוֹבֵד אַתֶּנֶן, וְגַם־לִנְסָט. וְקַרְמָאָן,
וְלַגְּאַחֲרֵי־עַקְבָּאָת. הַר־צָהָרָתְךָ מִבְּרָאָרָךְ. וְאַיְזָקָאָן
קָדוֹשׁ בָּרוּךְ הוּא נִשְׁתַּחַווּ בְּבָנָיו קָדוֹשָׁן כָּל־בָּרָאָה
עַמְּךָ בְּבָנָיךָ קָרוֹבָּה: וְלִנְסָטָה קָרוֹבָּה: אָמֵן
שֶׁבְּרוּכָּה, אָמֵן וְאַפְּנָאָתָה לְכָן עַקְבָּאָתָךְ. וְיַעֲמֹד
נִשְׁתַּחַווּ בְּבָנָיו קָדוֹשָׁן כָּל־בָּרָאָה
עַמְּךָ בְּבָנָיךָ קָרוֹבָּה: וְלִנְסָטָה קָרוֹבָּה: אָמֵן

Հերման՝ ամենայշարժաբ ժամանակին կը
մտնէ գործքին ասպարեզու։ — Քիչ մը

ետքը, կր սկսի իրեն հետ ընթանալու՝ ձայնակցութիւնը, մասնակցութիւնն ու լրագրական գործունէութիւնը:

„**Ա** բանի մէջ ամենէն աւելի ճանաչ-
ման ու գովութեան արժանի են, Արդի-
գեան — որ արեւելիան հայ աշխարհը զիտ-
նական տեղեկութիւններով ծանօթացուց.

— Յաւլ. Միրզայեան, Գր. Խէփր
Պանցիեաֆ. եւ Դ-ր. Արտիհոս Ղապչյան։
— Եսոր վրայ կը սկսի երթեւեկութիւն մը,
վիճաբանութիւններ, բանակցութիւններ,
խորհուրդներ, ժողովքներ եւ այլն — Կեր-
պար Հայաբաղբին մէջ։

1904 Հոկտ. 23ին գումարուեցաւ
առաջին հրապարական ընդհանուր ժո-
ղովը՝ պետական վարժարանին մեծ սրա-
չին մէջ : Ուր Հերման լուսաւորեց եւ մեկ-
նաբանեց Հայկական թանգարանին գաղա-
փան . — եւ Պատորֆիեան քաղաքապե-
տին, Պարան Ժողովրդապետին, Առնլողեանի
եւ Արքայի համբ հօսակցութիւններէն ետք :
Կազմուեցաւ մասնաժողովին ընտրութիւնը :

Եշր մէկ կողմաննէ կարգադրիչ մասնա-
ժողովը՝ Առնկողեանի նախագահութեամբ՝
ու իր տանը մէջ՝ խել մը ժողովներու ձե-
ռօք — որմնց հոգին էր միշտ՝ Հերման՝
տեղեկութիւն կու տար ու Կառնուր դրա-
մական եւ ուրիշ շատ մը պարզեւատուու-
թիւններու վրայօք ու կը տածէր եւ կ'ըն-
դպահէր Հայկակն թանձարանին գազա-
փարը — մնդիէն աս շարժման ու գործու-
նէութեան թշնամինները հանդապատ շիցանն,
հապա գրգռուելու սկսելով՝ հարկ եղաւ,
որ լազարակն խիստ յարձակումներուն գէմ
ու պաշտպանուին:

Պարանեան՝ Հայպքաղքի ժողովոցա-
պետը՝ մայր եկեղեցւոյն՝ Գործվարք քաղ-
քին արտահանդիսին մէջ զրուած քառա-
սուն կտորի չափ ասղնագրով թիւն, պատ-
մական միշտակ ու երեւելիութիւն ունե-
ցող հայկական վակաս, Ազգաբեան եպիսկո-
պոսին պատուանշաններն (insign'ei) եւ
այն, հոնիկ բերել եւ Հայկական թանգա-
րանին մէջ աեղասորեց տուաւ:

Ասոր հետեւութիւնն եղաւ, որ Կիկ Մէջոյեան վաճառականու ասածեւ եղ Հին

սարդմասարան մը եւ մէկ արուեստական -պատ-
մական յարգ ունեցող հրահատ պողպատ
մը՝ ծխափողի խռնելքով : — իսկ Յովհէ-
փա Առնկողեան վարժապետուհին, 200
տարեկան Հարսանեաց զգեստի մնացորդ
մը, որ վերջին ատեներն իրեւ մկանու-
թեան հանձերը կը գործածուեր: Յովհէ-
Փիսպեան տուաւ 1305ին զրուած եւ
հայկական երփնագյոն նկարներով զարդա-
րուած — ու ինչպէս կ'ըսուի — 1000թագ
արժող ձեռագիր մը — Դուորքի քաղա-
քագետին ամուսինը գունաւոր քծազրու-
թիւն մը — Արտ. Վարդանեաննկարներ
— իսկ Խաչիկ Առնկողեան, իր ամբողջ
տնային ժողովածոցները, ձեռագիրներն եւ
հարուստ մասնեադարանը պահանձներով
մէկտեղ՝ Հայկական թանգարանին իորանին
վրայ գրաւ իրեւ կամսցական նոռեր: — Դ
Խոր. Մարգօննիքեան պետական վարժա-
րանին վերաստուց շնորհեց տիպարական
արուեստակերտ մը — եւ յայսնեց թէ հին
հայ տողալիքատ վարժարանին զիկքերը, աշ-
խարհցացց տախտակներն եւ պատկերներ
— ժողովածոցին, որոնք հայց հետ յարա-
բրութիւն ունին՝ համակրթութեան պաշ-
տոնէին, հայ թանգարանին համար պիտի
ինքրէ: — Դր. Լատիկը. Կորչայեան
պարգևեց հայագիր միբրաման մը եւ մէկ
հայագրծ ապանող փայտէ փորագրուած
արուեստակերտ գուազան մը:

Հետաքրքրութիւնը՝ զարմանալի կեր-
պով, յանմաքծ ու սաստկութեամբ մ'ա-
ւենալու սկսաւ: Դր. Մալիքեան, գիտան-
կան թշշկապետը՝ բաց նամակով մը կ'ողջունէ
զիր. Ը. Հերման, որ մեծ գործունէտ-
թիւն ցուցուց վերջին նախապատրաստա-
կան ժողովին մէջ :

Էս եղած ժամանակ — 1904 հոկտ.
27 — Յովհ. Միրզայեանի հեռագրական
ճամփովը կը համարի — ի պատի Ա. Գրի-
գորի 1 ուսաւորին արուած, առաջին 1000
թագ հիմնարկական տուշութիւնը՝ անսանուն
պարգևեատուէ մը: — Որդեւորութիւնը՝ կը
կրինապատկուի: ու կարգաւորեալ անդամ
ներու ամբողջ շալք մը կը ներկայանայ:

Երմէնիսա ամանաթերթն ետեւէ ետեւ կը
հաղորդէ ընթերցող հասարակութեան
թանգարանին վերաբերեալ նորանոր յա-
տակագիծներ, կարծիքներ, ու առաջարկու-
թիւններ, թէ ոսանաւոր շափով ու թէ

արձակ կերպով: — Նո ամսաթերթին մէջ՝
ըստ մասին բնագիր ու ըստ մասին առ-
ուած եւ թարգմանուած յօդուածներուն
ու ծանօթութիւններուն տարածութիւնը
250 երես կը բովանդակեն:

1905 փետր. 19ին, ամէն կողմ կը
տարածուի լուրը՝ թէ Յովհէփ, գիտական
արքիդուքտուր Հերմանի միջնորդութեամբ 200
թագ հիմնարկուներուն կարգը կը մտնէ: —
Յովհէփիմ Հոռոմեան, Շուրճովի հայ ժո-
ղովրդապետը՝ կը պարզեւէ ու օթը կտր շառ
թանգարէն ու գեղեցիկ, եկեղեցական նիւթ
պարունակոյ առարկայ:

Կարգագիշ մասնաժողովը՝ կը հրա-
տարակէ, Խելլոյշ Հայքաղը մէջ գումա-
րուելի լողհանուր ժողովք մը: Հարակողո-
ներն են, Տ. Պուկ. Պարանեան՝ հայ ժո-
ղովրդապետ — Դր. Լուդ. Մանդնու-
ֆիեան բարձրագյուն վարժարանի վերատե-
սուչ: — Դր. Յակովը Կորչական, թժիշի:
— Յովհ. Միրզայեան, “Դրանիկուանիսա”,
թերթին խմբագրագետը: — Դր. Անտա-
շէրման, ուստոցից եւ խմբագրագետ: —
Խաչիկ Առնկողեան, նախազա՞ եւ «Ըրմե-
նեայ, ի խմբագրապետը: — Դր. Մարտինոս
Լասլայեան, փաստաբան եւ «Ամենայիշարի
Գէօգէնն» լագրին խմբագիրը: — Դուկ.
Դուորքինեան քաղաքապետութիւն կուս-
տառու Ռօբեան, քաղաքային խորհրդական,
իրեւ թանգարանի քարտուղար:

Քաղաքաբայութեան խորհրդարա-
նին մեծ սրացին մէջ՝ կենդանի մասնակցու-
թեամբ, միաբերան արտսյայտուեցաւ
Հայկական թանգարանին, հիմնարկու-
թիւնը: — Երկից, ինչպէս նաեւ զրով
մասնակցից եղողներուն թիւը՝ շուրջ 200ի
կը համարի: — Կայից զատ, ընկերութիւն-
ներ, միաբանութիւններ, հիմնարկութիւն-
ներ ու կամառներ՝ իրենց երեսփոխաներուն
ձեռագ՝ ողջունեցին նոր ձեռնապկութիւնն.
ու յայտնեցին իրենց ուրախութիւնն ու
մասնակցութիւնը: — Առնկողեանի նախա-
գահութեամբն արձանագրութիւնը գրի
առաւ Դր. Առաստան Խօթեան: Իրեւ
հարագատագրուողներ՝ անսուանուեցան Դր.
Մարտինոս Լասլայեան եւ Յովհոս Միր-
զայեան:

Զունգարիայի թանգարաններուն եւ
մասնադարաններուն պետական բարձրա-

դոյն վերատեսութը՝ Վիկտոր Մալինարեան օսման. Ընէ սոտորովիչ, Էջմանկրիկի հայ արքակի պատուառը — Թագէռս վրդտ. Ընոռնեան Վի իննայի Արևիթ արեան միտրանութեան տեղապահը — Հունգարական ազգագուռթեան ընկերութիւնը — Ա. Փիլիպ. Խասիկեարեան՝ Աափայէխան-Առւրատեան ազգային գպրոցին վերատեսութը՝ Ելեւրդեան, Վ ենեատացւոց Լբրային եւ արքեափիսկոպոսին անուամբը — Դրանսիյուանիայի Համակրթութեան Ընկերութիւնը, — Ավաշնայի Գործվարի քաղաքապետը — Դր. Առնկորեան Վի իննայի քաղաքային թժիշը — Դր. Լատիզը. Ա. Երիմի Հունգարական ազգային թանգարանին վերատեսութը — Լատիզը. Դանիէլեան, գաւառապետական տեղապահը — Դր. Կորչայէան եւ Մարդոնֆիեան պաշտօնէի խորհրդականները — Լ. Լապշչան եւ Դր. Օքարիաչէան տէրութեան խորհրդին երեափոխանները — Դր. Բարովուպաննեան, Դր. Վաշուգանեան եւ Շառվման՝ համալսարանի ուսուցիչները — Դր. Գուրչայէան պինուորաքանական արքապետական՝ Դր. Վ ջիշյեան՝ պրետնի խորհրդական՝ զարձեալ՝ պատայի ճրագեանները, պէսարայի Գարաջոննեանները, բէդայի Գէովիշները, եղիսաբեթութուպայաց Էջմանէանք, Վ նկորիշները — Ամիայէանք, Խիփուցիները, Զիգինները, Կայուգաններն եւ այլն եւ այլն եւ պետութեան ամէն կորմ ու Հոսմիկիկ մէկիկ յառաջ թիւրել ու շարել ըլրացած անձաւորութիւններուն բարեմարթական նամակները, հեռագիրներն եւ մասնակցութեան յայտարարութիւնները ծածկեցին նախագահական սեղանը:

Հէրման՝ նախապատրաստող մամաժողովըն իրեւ տեղեկատուն՝ գեղեցիկ ճարտարապանութեամբ մը սարորագրեց Հունգարական տէրութեան եւ Լիբելքի մէջ գանուած հայկական տարրին՝ ողեկան եւ նիւթեական գանձերուն, թանգարանի մէջ ամփոփուելի եւ անմահական ընթիւ անհրաժեշտ հարկաւուրութիւնն ու մեծ ծանրակշուութիւնը — Յետոյ՝ կարդաց եկած ողջունատրութիւնները, բարեմարթութիւններն ու մասնակցութիւնները:

Արդգայէանի առաջարկութեամբ ընդունուեցան Հիմնական կամուններն. — Եւ ընարուեցան պաշտօնատէրները: — Ա. Հէրման, միաձային անուանուեցաւ Հայ-

կական հրանգարանին պատուոյ վերատեսուչ: Որոշակեցաւ միանգամայն որ մասնաժողովյն անդամներն ըլլան ու թսուուն հոգի: Աաազգութեան արժանի բանէ, որ մասնաժողովին անդամ է — Հիմնական կանոնաց համեմատ — ամէն ու զղափառ հայ քահանայ որ Դրանսիյուանիայի եւ Հունգարիայի մէջ կը բնակի:

Ժողովյուն ազգեցութեան տակ, Ամենա Փարաւունեան, Արքիվիչ հայ ուղղ. Ժողովրագետը՝ 200 թագով կը գրուի հիմնադիր: Եղինակն Աստուածատուր Գորպայցւան, կը մանէ Հիմնադիրներուն կարգն, այն առթիւ որ Հայկական Խանգարանի վերատեսութիւնը զիկը պատուոյ փոխանակի նախագահ անուանեց: Խակ իր ամուսինը՝ Մարգարիտա Պոկտանիիւեան կը չորդէկ թանգարանին, Ա. Գրիգոր Լուսաւորչի մասունքը: — Մարիամ Գորպայցւան կու տայ գեղեցիկ մկրտութեան համդերձ մը:

Հէրման, 1905ին, գատկին, արեւելակէտներուն յԱկիր գումարուած համազգային ժողովըն — Հայ թանգարանին վերաբերեալ տեղեկագրութիւնն մը զիկեց, որ մեծ հաճութեամբ ընդունուեցաւ ու կարգացուեցաւ: Հոռոմեան հայ ժողովրդապետն ու Առնկորեան՝ շատ մ'տուարկայ պարգեւութ՝ կընդունուին Հիմնադիրներուն կարգը: Ենտու Գարազունեան, պատուոյ նախագահութեան յայտարարութիւնը՝ շնորհակար մտօք կընդունի ու կը գնէ 1000 թագի Հիմնադիրներն մի: Խւրինէս Պարացնեան կը պարգեւէ 500 թագ: Ատիզը Դանիէլեան նախագահ ընդունուեցաւ առթիւ պատուած ու պատմանկան մեծ արժէք ունեցող՝ Վ ըզարեան կոչուած եպիփուած պատման խաչը՝ կընծայէ, Հայկական Խանգարանին:

Հուլիսու Արդգայէան, Հայերէն նաւանկներ եւ ձեռագիրներ ժողովելու առաջարիութիւն կընէ: — Կերպայ Հայաքաղաքը կը խոստանայ, որ շուրջ հարիւր հազար ազգային արձանագրութենէ կազմուած Հինդիւանատունն իրեւ աւանդ Հայկական թանգարանին ընկերութեանը յանձնէ՝ պահանուած անուանութեան համար:

Վիշ մը ետքը՝ թանգարանը կընդունի Հունգարական տէրութեան 1100 թագ

օգնութիւն։ Խակ քաղաքային հասարակութիւնն, երկու սրահ կու տայ հին ազգային վարժարանին դատիկոնին մէջ՝ ժողովուած առարկաները զետեղերու համար։ — Երրոշակ որ Հայաբաղբէն շրջականերն եղած հռոմէական դղեկին գիտնական պեղութիւն սկսի։

Եւ եղած ասեն, Հէրման, Պրացովի, Ալլակի, Մարամորուշի մէջ՝ եւ ուրիշ տեղեր գտնուած հայ գերգաստաններու այցելութիւն ընկերու ամէն միջոց կը բանեցնէ, որ զանոնք հայ թանգարանին նկատմանք հետաքրքրութեան շարժէ։ Հաս մը հաղուազիւտնիթերու կը հանդիպի, որոնք թանգարանին համար կը վերապահուին, եւ շատ մը պարգև կ'ընդունի ի նպաստ թանգարանին։ — Ըզութեանց իշխանը՝ թանգարանին մատենադարանին համար կու տայ յիսուն թագ, իրեւ նշան իւր համակրութեանց Ծնկերու թիւնը՝ հայ նամակով մը շնորհակալ կ'ըլլայ իշխանին ցուցուցած պատուազրութեան ու զնկը Կերպայ Հայաքաղաք կը հրաւիրէ թանգարանին այցելութեանց։

1905, աւգոստ, ամսոյն մէջ, գերմանական ու Վիեննայի մարդաբանուական ընկերութիւնները՝ Այցարութիւն մէջ գումարուած ընդհանուր ժողովըն առթիւ Հէրման, Հայկական թանգարանին վրայզ նորադյն ուսումնասիրութիւն մը գրեց — զո՞ր հո՞ն մեծ գոհունակութեամբ ընդունեցան։

Տէրութեան վերահսկողութեան պաշտօնարանը՝ խորհուրդ կու տայ, որ իրեն զրկուած կանոնադրութիւններն աւելի մանրաման յօրինուեն — պատուէր տալով միանգամանյն, որ հայ-ազգութեան վերաբերեալ կէտերն՝ իրենց տմբողջութեանը մէջ անթերի մնան։ — Յուկիս Միկրայեանի խորհրդութիւնը՝ առաջարկութիւնը շնորհութեամբ առաջարկութիւնը կ'ընդունելու։

Հառոմէական դղեկին պեղումը՝ պաշտօնական կը սկսի 1905 հունու Զին։ — Նաև առթիւ Պր. Հէրման ազդու ծառ մը խօսեցաւ դղեկին Հողին վրայ։ — Օրոս ուսուցչին եւ Օռնշտայն հազարապետին վերահսկողութեամբ՝ շատ մը երեւան եղած հոսութիւնները թանգարանի գրաւեցան։

Արիշ պարբեւներով ալ թանգարանը հարստացաւ։ Կիկ. Խօթեան դրվեցաւ կան խորան մը (առ ոտինա). Փրանկ. Կաղ-

սագոյեան դատաւորը՝ հին սեղան մը։ — Մայլան կոմ, Պրանսիկուանիսիայի ուղղ. լսանն եպիսկոպոսը՝ կըլլայ հիմնարկու հայկական թանգարանին Մարտինու Ընկերութեան Գողոժվարի արտահանէւին մէջ դրուած ու 1000 թագի արժեցուցուած — միտպահեայ ասլնագործութիւններով բանուած հարանեաց շշազգեստը՝ թանգարանին կը պարգեւէ։ — Խակ հունգարական ազգային թանգարանը՝ կը ինդրէ Կերպայի մայր եկեղեցւոյն հայկական ասղնագործութիւններուն, որ անոնք Պրատարքշշդ դըրկուին ու սումնասիրուելու համար ։ — Պուկաս Վելեան (Քօրօս) կու տայ հին սուր մը, եւ Մարեմայ նկար մը։ Կերպայ քաղաքին գիւսհաստութեան թուրն եւ ուրիշ քաղաքին զիւանատանը մէջ պահուած հայկական յիշատակարանի վերաբերեալ առարկաները թանգարանին կը խստացուին։ — Կոյնաէ Տ. Պուկ. Պարանեան կաննիկոսը՝ կը խստանայ, որ ժողովշգաբետանոցին մէջ պահուած նկարներն ու հայ եկեղեցւոյն աղօթ արաններուն եւ վերնատուններուն մէջ ապրին անդին թողուած եւ երեսէ ձգուած արձանիկներն եւ ուրիշ շատ մը՝ գործածութեան մէջ չկ զած արուեստակերութիւն ինքնէւ ապրիւ անդին թողուած կը պարգեւէ։

1906ին. Այսին Մատովանեան, իրեւ նոր տարւոյ պարզեւ կը չոր հէ մայր եկեղեցւոյն մէջ պահուած նուպէնսի խամրութեան պատկերին — Յակովը Սոնկողեանէ նկարուած — մէջ կ ընդօրինակութիւնը ։ Եւ գիւնէս Պիելկէշաներին ամուսինը՝ կու տոց հինգ կտոր հայատառ արծաթի դդալ։ Պր. Մայթեան բժշկապետը՝ իր բժշկութեան յինսամեայ յորեւեանի առթիւ՝ կը խստանայ, որ իր ամէն ունեցած յիշատակի արժանի առարկաները հայկական թանգարանին թողու։

Լւգ. 6ին, Պր. Հէրման՝ Կէօրիցի (Պրումիական Ալիկեղա) մէջ ժողոված գերմանացի մարդաբաններուն առջեւը՝ ճառախօսութեամբ մը կը ծանօթ ացընէ Պրանսիկուանիայի հայոց եւ Հայկական հանգարանին շարժմունքներն եւ այս հիմնարկութեան մեծ նշանակութիւնը։

Կիւթերն՝ ետեւէ ետեւ կը հասնին։ Խորու կնիք Հեմ հայկական ձեռագիր մը։ — Տրագայարդարիւ մը՝ իր ափսէալը։ —

միստոնական քթախոսի տուփ մը — հասդարաններու ժողովածոյք մը, եւ այլն:

Ես եղած ատեն, հետզհետէ կը շինուին թանգարանին պահպանները: Ա-զի՞ հայ վարժարանին ամբողջ դատիկոնը կ'ըլլայ Հայկական Խանգարանին ստացուածքը: — Վաղարային հասարակութեան 1907. յունուարի մէջ գումարուած ընդհանուր ժողովը երրորդ մեծ սրահը՝ թանգարանին կը յանձնէ, 100 թագ օգնութեամբ:

Ուկաչա թանգարանին հանդիսական բացումը Ա. Գրիգոր Լուսառջնի օրը չերացուիր, — բայց Դր. Աշխեանի առաջարկութեամբը կ'որոշուի, որ մատենադարանին մեծ սրահը՝ հանգուցեալ Խ. Առնկողեամի յիշատակին համար, ցմիշ՝ Առնկողեան պրահ անուանուի:

Հայկական Խանգարանին հիմնական կանոնները — 1906 մարտ 12ին — իրենց յաւելուածովը լցոն կը տեսնեն, եւ ներքին գործոց պաշտօնեան, զաննք՝ իրենց ամբողջ ընդդակութեամբը կ'ընդունի ու կը վաւերացնէ: — Այսով՝ աս հիմնարկութիւնը պաշտօնապէս ալ կեանք կ'ընդունի:

Ես պատճառաւ Խանգարանին կանոնադրութեան՝ հայութեան հետ յարաբերութիւն ունեցող կարոները քաղելով՝ յաջորդներու մէջ կ'ամփոփենք:

1. «Ինկերութեան տիտղոսն է. ÖRMÉNY MÜZEUM EGYESÜLET» (Հայկական թանգարանի ընկերութիւն): — Տեղը Կերպայ Հայագաղքը: — Պաշտօնական լեզուն, Հունգարեէն: — Կնիքը՝ Հայկական խաչ եւ Հայկական գիտութեան օճագուին նշաննեն կազմուած ու բովէ քով բերաւած յայսպապ մը՝ այս վերնագրով ÖRMÉNY MUSEUM EGYESÜLET, SZAMOSUJVÁR (Հայկական թանգարանի ընկերութիւն, Ասմօշյալ) 1904.:

2. «Ինկերութեան նպատակն է, Հունգարիայի եւ Դրանսիլուանիայի աղքային հայ յիշատակարաններն, ինչպէս նաև դրսի երկիրները բնակող ազգայնոց վերաբերալ առարկաները, զրաւոր յիշատակարանները, յիշատակի արքանի նիւթերը ժողովել, եւ ինքնակաց թանգարանի մը մէջ՝ ի հրապարակ զնել. պահպանել եւ ծանօթացընել. — ասկից զատ, հայ աւան-

դել Արքանի բանիւ հասարակաց զգածումը տաս ծել: Արքանիւ հայրենասիրական կը ըստութեան զգացմունքը հու տեղի հայոց մէջ վառ պահէլ ու տարածել.»

4. «Իւանդարանին վահճանն է: Դրանսիլուանիայի, Հունգարիայի եւ օտար երակիններու մէջ գտնուած, հայերէն լեզուով՝ հայոց հետ յարաբերութիւն ունեցող եւ հայ ազգին հետ զարդող գրեկոն աշխարհ հայոց տախտակները՝ զորութիւնները. — Հայ եկեղեցեաց սպասակները եւ հայկական կենաց ամէն տեսակ առարկաներն՝ ըստ սկզբան զինամքի ընդորինակուած, — գնմամբ կամ պարգեւատուութեան նամուկ, ցմիշտ եւ կամ առժամանակ մի՛ ժողովել, զետեւ զել եւ ի տես դնել.»

5. «Հայկական Խանգարարին՝ ժողով վածոցըները՝ Կերպայ Հայագաղքին ու զարաֆառ մայր եկեղեցւոյն եւ կամ հոն աեղ կանգնուելի հայ եպիսկոպոսութեան, սնօտարանալի սեպհական ստացուածքը կը կացուցանեն:»

40. «Իւանդարանի վերաբերեալ նիւթերը երեք կարգի կը բամնուին Ասոնք են յաջորդները. ա) Ատենադարան եւ դիւանատուն. բ) Հնութիւնը եւ ազգագրական ժողովածոցները; գ) Արուեստական առարկաներու քաղուածքը:»

44. «Ինկերութեան պաշտօնական գործն (օրգան) է, Ռոմէնիա, անուն եւ Կերպայ Հայագաղքին մէջ հրատարակուած հայկական հունգարական հանգէնն, — որուն՝ իրեւ յաւելուած, բատ ժամանակի հարկաւ որութեան լցոն պիտի անսնէ, հայերէն եւ արևեմատեան լեզուներով խմբագրուելի Խանգարանի Տեղեկատուն:»

52. «Ի դիպուածի լուծման, ընկերութեան ամէն ստացուածքը կ'անցնի Հայագաղքի ազգային կամունքի եկեղեցւոյն եւ կամ հոն աեղ կանգնուելի հայ եպիսկոպոսութեան ու որն որ զանիկայ բացառարար ու ամրողապէսիր քաղուածոցըներուն պահպանութեանն ու աձնանը պիտի գործածէ:» (Պատուածք էլ անդամ.)

Թուզ. Անօթի

